

Պ. ԵՐՈՒԱՆԴ ՇԻՒՍԻՍԵԱՆԻ ԵՒ ՔԻՒՐՔՃԵԱՆ ԱՄՈՒԽ

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԵՐՈՒՍԱԴԼՄ

Ս. Զախիր կանխող օրերուն մին միւսին ետեւ երուապէմ այցելեցին վերոյիշեալ պատուական անձնաւորութիւնները: Ապրիլ 1ին Միլանաբնակ Պ. Երուանդ Հիւսիսեան հասաւ Երուապէմ. իսկ Ապրիլ 6ին ժամաւեցին Լոնսոնաբնակ Տէր եւ Տիկին Սարգիս Քիւրքեանները:

Պ. Հիւսիսեան առաջին անգամ էր որ պատեհութիւնը կ'ունենար մօտէն հանչնալու նուիրապետական այս պատական Արքայ: Միաբանութիւնն ալ առիթը կ'ունենար անձամբ եւ յալանէ ծանօթանալու իր լաւ բարեկամներէն մէկուն: Պ. Հիւսիսեան ազգային գրեթէ բոլոր երջանակներու մէջ ծանօթ եւ յարգուած անձ մըն է եւ խորապէս կը հետաքրքրուի ազգային եւ եկեղեցական հարցերով որոնց մասին ունի առողջ եւ իրաւեան հակադրութիւն: Ան միջազգային առեւտրական հրապարակի վրայ եւս ծանօթ եւ յարգուած անձ մըն է, եւ իր ձեռնարկներով եւ առեւտրական բազմազան մարգերուն մէջ ցուցաբերած գործունէութեամբ մեր ազգին պատիւ կը բերէ: Հակառակ առեւտրական հրապարակի վրայ իր ձեռք բերած բարձր դիրքին մնացած է խորապէս հայ, եւ Հայց. եկեղեցիի հարազատ գաւառ: Բնիկ Թոմասցի է ան եւ հակառակ 70 տարիներու լեցուն իր հասակին առողջ է եւ գործօն թէ՛ միջոցով եւ թէ՛ մարմնով:

Նրովպիոյ հետ ունեցած իր առեւտրական կապերուն բերումով մօտէն հետաքրքրուած է Հայկեօթիսանի հայ գաղութով եւ առաւելապէս իր ջանքերով եւ նախաձեռնութեամբ ի զուլիս հանուած է Աթա Ապետայի հայոց Ս. Գեորգ եկեղեցիի կառուցումը: Նրովպիոյ կայսր, Հայկե Սեւաթէ, իր բազաւորութեան 25 անեակին առիթ, ուրիշ հայերու կարգին, պատուած է նաեւ Պ. Հիւսիսեանը արքայական շքանշանով երկրին մասուցած իր ծառայութեանց համար: Դործօն դեր ունի Միլանոյի քիւով փոքր բայց որակով բարձր հայ համայնքին մէջ, որուն «Հայ Տուն»ի գնման մէջ մեծ դեր ունեցած է ինք: Գեորգ Զ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը աւուր շնորհած է Ս. Գրիգոր Լուսաւորչի աւանանդակու շքանշանը՝ Հայ եկեղեցիի իր մասուցած ծառայութեանց համար: Հ. Բ. Ը. Միւրքեան Ամերիկայի կեդրոնը գնահատելով Պ. Հիւսիսեանի կարողութիւնը անոր վստահած էր՝ Միջին Արեւելքի մէջ Միւրքեան գործերով զբաղելու առաքելութիւնը: Այս եւ առեւտրական նպատակներով կատարած իր

երջապայոյի նախնուն վրայ ան հանդիպեցաւ նաեւ Երուապէմ, ուր բազմիցս հիւրը եղաւ Ս. Արքայ Ամեն. ընտել Պատրիարքին: Մի առ մի ծանօթացաւ Տնօրինական Սրբաւայրերուն եւ Ս. Արքայ աղբւալը հաստատութեանց: Մեկնեցաւ Ապրիլ 8ին:

Տէր եւ Տիկին Քիւրքեաններ Լոնսոնի մեր պատուական գաղութի սիրուած եւ յարգուած անդամներէն են: Ներուին ալ գործօն դեր ունին Լոնսոնի հայոց գրեթէ բոլոր ձեռնարկներուն մէջ: Պ. Քիւրքեան երկար տեսնէ ի վեր անգամ է Աբգարեան ծանօթ բարեսիրական Հիմնադրամի նմանակալութեան որուն գանձապահն է: Անգամ է նաեւ տեղւոյն Ս. Սարգիս եկեղեցւոյ նմանակալութեան: Հիմնադիր անդամներէն է Լոնսոնի հայոց Համայնական Խորհուրդին որուն երկարամեայ Ասեւապետն է: Ներկիցս այցելած է Ս. Էջմիածին, մին 1945ին իբրեւ ներկայացուցիչ Աբգարեան Ֆրեսին. իսկ միւսը 1955ին իբրեւ Լոնսոնի հայոց պատգամաւոր: Վերջին Ազգ. եկեղեցական ժողովի 4 աշխարհական Ասեւապետներէն մէկն էր: Պ. Քիւրքեան ալ առեւտրական գործերով կապուած է Մուսանի հետ, ուր ապրած է երկար տարիներ եւ այնտեղէն փոխադրուած ու հաստատուած է Լոնսոն:

Իր շնորհալի կողակիցը, Տիկին Աստղիկ, իր ամուսնոյն ազգային ու եկեղեցական բոլոր գործերուն մէջ ոչ միայն անոր անբաժան ընկերն է, այլ նաեւ երբեմն միջոց դր: Յոյժ բարեպաշտ եւ գիտակից կին մըն է ան որուն համար յարմարապէս կը պատշաճի աստուածաբանական ծանօթ խօսք. «Կին ժողովուրդ պատկ է առն իւրում»: Ինք եւս բախտաւորութիւնն ունեցաւ ընկերանալու իր ամուսնոյն 1955ին իբրեւ ուխտաւոր դէպի Ս. Էջմիածին, եւ վայելելու աննախընթաց երջանկութիւնը ներկայ ըլլալու կաթողիկոսական ընտրութեան եւ օծման, եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ Ս. Միլանոյի օրհնութեան: Այս պատուական ամուր Ս. Էջմիածին նուիրած են Մեղուանոց մը, որ արդէն սկսած է ալ իր բազմ արգիւնաբերութիւնը: Տէր եւ Տիկին Քիւրքեաններ կապուած են Պ. Հիւսիսեանին հետ ոչ միայն ազգային խնդիրներու իրենց մօտենալու առողջ եւ հարազատ տեսութիւններով այլ նաեւ ընտանեկան կապերով: Քիւրքեաններու երեք որդին Գեորգ ամուսնացած ըլլալով Պ. Հիւսիսեանի շնորհալի դստեր հետ: